

# Siraçnerows Hamar

Source gallica.bnf.fr / Bibliothèque nationale de France

Boghossian, Hovhannes (1889-19..). Siraçnerows Hamar. 1914.

1/ Les contenus accessibles sur le site Gallica sont pour la plupart des reproductions numériques d'oeuvres tombées dans le domaine public provenant des collections de la BnF. Leur réutilisation s'inscrit dans le cadre de la loi n°78-753 du 17 juillet 1978 :

\*La réutilisation non commerciale de ces contenus est libre et gratuite dans le respect de la législation en vigueur et notamment du maintien de la mention de source.

\*La réutilisation commerciale de ces contenus est payante et fait l'objet d'une licence. Est entendue par réutilisation commerciale la revente de contenus sous forme de produits élaborés ou de fourniture de service.

Cliquez [ici](#) pour accéder aux tarifs et à la licence

2/ Les contenus de Gallica sont la propriété de la BnF au sens de l'article L.2112-1 du code général de la propriété des personnes publiques.

3/ Quelques contenus sont soumis à un régime de réutilisation particulier. Il s'agit :

\*des reproductions de documents protégés par un droit d'auteur appartenant à un tiers. Ces documents ne peuvent être réutilisés, sauf dans le cadre de la copie privée, sans l'autorisation préalable du titulaire des droits.

\*des reproductions de documents conservés dans les bibliothèques ou autres institutions partenaires. Ceux-ci sont signalés par la mention Source gallica.BnF.fr / Bibliothèque municipale de ... (ou autre partenaire). L'utilisateur est invité à s'informer auprès de ces bibliothèques de leurs conditions de réutilisation.

4/ Gallica constitue une base de données, dont la BnF est le producteur, protégée au sens des articles L341-1 et suivants du code de la propriété intellectuelle.

5/ Les présentes conditions d'utilisation des contenus de Gallica sont régies par la loi française. En cas de réutilisation prévue dans un autre pays, il appartient à chaque utilisateur de vérifier la conformité de son projet avec le droit de ce pays.

6/ L'utilisateur s'engage à respecter les présentes conditions d'utilisation ainsi que la législation en vigueur, notamment en matière de propriété intellectuelle. En cas de non respect de ces dispositions, il est notamment possible d'une amende prévue par la loi du 17 juillet 1978.


7/ Pour obtenir un document de Gallica en haute définition, contacter [reutilisation@bnf.fr](mailto:reutilisation@bnf.fr).

# ՍԻՐԱՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ




ՅՈՎԱԿԱՆԻ ՊՈՎՈԽԱՆ  
[ ՅԻ-ՊԵ ]

Կ. ՊՈԼԻԱ, 1914



Գրեթե բայցուր 41375174  
Ա. այստեղ հաշված  
15 ՀՆ 919 Խոջոյ

ՍԻՐԱԾՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ



ՅՈՎԱԿԱՆԻ ՊՈՂԱԿԱՆ

[ ՅԻ-ՊԵ ]

04 9/8

2008-259939

Səqərənəñ Uruslu

**ՍԻՐԱԾՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ**

**ԿԱԶՄԵՑԻ ԱՅՍ ԳՐՔՈՅՑԸ**

**1911 – 1913**

## Ի՞ՆՉ ԱՆՌԻՆ ՏԱՄ

Այս գիշեր, փոքրիկ սպիտակ աստղերով բաթուած ծաղիկիդ անում մը գտնելու համար, գիտե՞ս, ո՞քան խորհեցայ:

Ու չգտայ:

Այդ ծաղիկը տասմ անգամ, հազար անգամ տարի ուժագերուս, հոտուըտացի անյազօրէն, ու անվերջ ծծեցի. որովհետեւ անիկա քու շումչիդ տակ, քու նայուածքներուդ, քու գգուանքներուդ տակ բացուած էր:

Ու գիտովցայ սպիտակ, փոքրիկ ծաղիկէդ, որում մէջ բամ մը կար մատներուդ, մազերուդ, շրթներուդ բոյրէն:

Երբ ա՛լ յոգնեցայ ծաղիկիդ անում մը փնտռելէ, տեսայ որ անիկա սպառած էր, թորմած ու տրորուած՝ համբոյրներուս կրակէն, և սպիտակ, մանրիկ թերթերը փակուած էին մեռնող աղջկամ մը թարթիչներում սլէս:

Տիրեցայ . . .

Օրովհետև կ'ուզէի որ այդ ծաղիկը մնայ այնպէս, իմչպէս որ էր՝ երբ զայթ տուիր ինձի: Կ'ուզէի որ անիկա անթառամ ըլլայ, անմեռ ըլլայ:

Այո՛, անամո՛ւմ, բայց յակիտեմական, բայց անվերջ:

Կ'ուզէի որ ամէ՛ս վայրկեան զգամ գիտովցնող բոյրը ծաղիկիդ. որովհետեւ . . .

Բայց ի՞նչ անում տամ:



## ԾՈՎԸ

Այս առողու Յո ըէն ծովեզերքն եմ:

Եւ կ'ուզեմ որ սա տերեւներուն մէջ խաղացող հովերը  
ու սա խոտերուն տակ զիրար բզքտող միջատները լոեն,  
որպէսզի ունկնդրեմ մի՛այն ծովին հևը, ամո՛ր հեծեծանքը,  
ամո՛ր երգը:

Որովհետև կը սիրեմ ծովը իմչպէս սիրահար մը, ու  
կը նախանձիմ սա արեւէն իսկ, որ իր ճառագայթները ան-  
հութ համբոյրի մը սկս կ'երկարէ անոր հոլանի կուրծքին,  
և թեթեւ հովը, որ կը յուզէ անոր լոյծ մկաններուն տոփոտ  
խռովանքը, կուզեմ ծեծել:

Կը սիրեմ ծովը, որ աղուոր է բոլոր անհունութիւննե-  
րուն սկս, ու խորութի՝ հոգիիս սկս:

Անիկա ամենի է երբեմն, երբ իր փրփուրները հեռուէն  
կը վազեն փշտուկու համար ծովեզը խարակներուն զէմ,  
ու երբեմն այնքան լոիկ ու այնքան երազուն, որքան ես՝  
աղուոր ծեռքի մը փայփայանքին տակ:

Անիկա իմ բոլոր հակասութիւններս ունի. երբեմն  
զուարթ է, ու յաձախ տխուր, կը լսեմ անոր ձայնիր որ  
կ'երգէ, ու մերթ անոր հեծեծանքը կուզայ խիներուն մէջէն:

Եւ զիտելով ծովը, կը կարծեմ տեսնել պատկերը իմ  
սիրոխ. որովհետև սիրոս ալ ունի սովորակ երազներու  
փրփուրը, ու տարտամ մշուշը որ կը ծիայ իմ անծանօթ  
իղձերուս, իմ ամրացարելի կարօտներուս վրայ, անս' կը  
բարձրանայ ալիքներէն:

Ես կը սիրեմ ծովը, որովհետև ծովն իմ ես . . . :

## Ի.ՔՈՒՄԸ

ԽԵՇՆ վարդեր, ձեզ ո՞վ է նետեր հոս:

Հքուած երեք քոյրերու պէս իրարու փարած, տխուք՝ ձեր թալկութեան և վիրաւոր՝ ձեր աղուորութեան մէջ, կը սպասէր արցունքի մը, որ ե՛րբեր չպիտի գայ լեցնելու ձեր բաժակներուն պարապը:

Երբ թուփին վրայ էիք պարտեզի մը մէկ ամեկիւնը, ձեր պշոտ կուրծքը կը բանայիք արեին համբոյրին ու ձեր թերթիկները կը սառսոային հովին շըթներուն տակ :

Որչա՞փ երջանիկ էիք այն ատեն:

Սակայն ձեր աղուորութիւնը դժբաղդ ըրաւ ձեզ. որովհետեւ, օր մը, փափուկ, արշալոյսի կարմրութեամբ ձեռք մը մօտեցաւ ձեզի՝ առինքուած ձեր հրասլոյրէն, ու չսից իսկ հեծնծանքը ցողունին, որ չեր ուզեր բաժնուիլ ձեզմէ:

Եւ թելով մը, զոր անիկա իր մազերէն շինած էր, կապից ձեր երերը ու զրաւ իր կուրծքին երկու նստարա ցըտածքներուն մէջտեղ. որոնք պիտի բուրումնաւէտուին ու բարտիւին՝ ձեր վրայ ~ ձե՞ր վրայ ~ կանգ առնող տեսչազին նայուածքներու տակ :

Երբեմն ալ, ձեր տիրունին տարաւ ձեզ իր շըթներուն, բայց զուք երբե՞ր չհասկցաք այն բաները, զոր փիփսաց, ու միույն ձեր թերթերը զզացին անոր ուստզիրուն այրով շոթչը, որ կը ծծեր ձեր թարմութիւնը ու կը սպառեր ձեր բոյրն ու կարմրութիւնը :

Եւ զալարուեցաք անոր մատներուն մէջ, փեթրուեցաք:

Ու երբ ա՛լ բան մը չմնաց ձեր նրապոյրէն, ճամճրոյթի ու արհամարհների վայրեկանի մը մէջ ձեզ նհանց հոս. ու ըովնեաւ, ա՛լ սկսոք չութեր ձեզի :

## ՆԱԽԱԿԻՆ ՄԷՀ

Վերջալոյսը դէմի լերաՅ վրայ Յստած՝ վրծինի անփոյթ հարուածներ կուտայ արեւմուտքի ամպերուն, որոնք հրդեհի մը մէջ Յետուած բամպակներու պէս, կը վառին, կը մոխրաման :

Ծովը Բետզինտէ կը հագնի բոլոր Յուլր գոյները, Յարընջագոյնէն մինչև զոց մանիշակագոյթ ու կաթնագոյնէն մինչև մութ կապոյտ, և ջուրերը երակ երակ կը սարսուած Բեռուէն անցնող շունչի մը տակ :

Գոյները կը խառնուին, կը լուծուին քիչ քիչ և գիշերը յամրօրէն կ'իջնէ ծովեզրին վրայ, ուր ծայները կը լոեն և շարժումները կը դադրին :

Յամկարծ ճողվինն մը կը յուզէ ջուրին Բամղարտութիւնը . Յաւակ մը հիմա՝ փետուրին մը չափ թեթեւ կը սահի ծովին վրայ :

Աղջիկ մը, սպիտակ հագուած, առանձին կը թիավարէ՛ Թեթեւ Բովը երբեմն կուզայ անոր մազերը տարտղնել ծոծրակին վրայ : Ալեակներուն Յետ անոր լանջքն ալ կ'ուրի և աչքերը յառած արեւմուտքին վրայ մեռնող լոյսերուն, կը թուի թէ ան կը տիրի իր երազներուն մահուան Բամար :

Քիչ մը ետք ահա՛ ուրիշ Յաւակ մըն ալ կ'իջնէ ծով : Նիհար երիտասարդ մը կայ անոր մէջ :

Թիակները ջուրին վրայ տարօրինակ երաժշտութիւն մը կը յօրինեն, մինչեւ որ երկու Յաւակները կը Բամղիսկին

**իրարու, և երկու թիավարողները զիրաք դիտելու համար թիերթիմ կը թողում:**

**Աչքերը երկար ու լղծալից յառումով մը զիրաք կ'ող-ջումնեմ ու ամսնց շրթները կը լուսաւորուիմ հրաւերի ժպի-տով մը:**

**Երկու Յաւակները կը հեռանան, կը հեռանան, ու հեռուէն կը լսուի միայն ընդհատ ճողփիւմը ջուրիմ, որ կարօտներու ու սէրերու երգովը բեռնաւոր, կուզայ յուզել ծովեզրիմ անդորրութիւմը:**



## ՀԱՐՄՆՈՒԿՆԵՐԸ

Զգուշացէք սա ամչկոտ, վայրի ծաղիկներուն դպելէ:

Որովհետեւ անոնք փափուկ են հովէն դողացող մարմիններու պէս ու զգայում՝ արխմոտ սիրուերու պէս:

Անոնք երբեք չեն հայցած ձեր թաղարներուն մէջ ցուցադրուելու շնորհը և երբեք չեն եկած քծնելու ձեր սկարտէզներուն ցանգին տակ:

Որովհետեւ ձեր զգուանքները փուշ ութին ու ձեր համբոյըները թունալից են:

Եւ անոնք խոտերու չորցած շիւղերուն, փուշերու վըրէժխնդիր ցցուածքներուն և հողի տժգոյն րոսերուն մէջ է է որ կը սիրեն բանալ իրենց բաժակներուն, իրենց սիրոտին խորութիւննը՝ արեին:

Անոնք գոհ են որ կ'սպաին ձեր սուտ խոստումներէն ու կեղծ ժպիտներէն նեռու:

Երբ դաշտերուն ժխորը ձեր շրթներուն վրայ կը տանիք յանձնել զիշելուան, ու ձեր բիրերուն խոցոտող նետերը կը թօթափէք երազներուն առջեւ, անոնք կը քրքջան ձեր ունայնութեան, ձեր ինեղնութեան վրայ:

Ու առաօտուն, երբ նորէն՝ ձեր սկարտէզներուն փութչերով բնուառ՝ դաշտերը կ'իջնեք ձեր նենզաւոր սիրուերուն թակարդը լարելու համար, անոնք կը սպանուրաին խոտերու, փուշերու, հողի կոշտերուն մէջ, որպէսզի ձեր աչքերը չհանդիպին ու ձեր ծնորք չհողի իրենց:

Զգուշացէք, ձեր մասները չնամարձակին երկարիւ առնեց, որովհետեւ անոնք սիստի խափին թերթ թերթ ու սիստի մահանան տակաւին ձեր մահացու շրթներուն չնատած:

## ՎԵՐՑԻՇՈՒՄ ՄԸ

(Արմաշի յիշառակ )

Ինչո՞ւ այս վայրկեանիս կը յիշեմ քեզ, ու սեւ աչքերդ, որոնց շուրջը կը կարծեմ դեռ նշմարել երազատանջ գիշերուան մը լացող գիծը, կը բացուիմ հոգիիս վրայ՝ անդումդէ մը կախուած երկու ճառագայթներու պէս :

Ինչո՞ւ :

Այս առաւօտ, յիշատակներս՝ ուխտի օրերուն խունկովը բեռնաւոր՝ անցան առջեկս ինչպէս տարմը պահիստող թոշուններու :

Ու են՝ փակեցի աչքերս, որսէսզի իրականութիւնը Բնուանայ իմանէ և պատրանքը ունենամ այդ օրերը վերապրելու :

Իրիկութ մը եք . . . : Ստուերի մը պէս, թիթեռնիկի եւ տեւմն վազող տղու մը պէս հետևեզայ բայլերուդ :

Գիւղիմ սրճարաններին յորդող լոյսերուն և փողոցները լեցնող աղմկալից բազմութեան մէջ՝ այնքան մինակ ու այնքան լրուած կը զգայի ինքոզինքու :

Տոզիս սկար ուներ ճառագայթի մը ու կարծեցի թէ այդ ճառագայթի զո՞ւն կը տանիս աչքերուդ մէջ :

Ճիւնեցոյ քեզի՝ երկչոր, զողղոչութ մինչև փողոցի առկիւնը՝ սորփինային տակ, մինչև ծեր զուսր :

Եւ նոն սպասեցի որ զատ . . բայց ուշացար, բայց չեկար :

Առաօտութ երբ տիսոյ քեզ, աչքերուդ շուրջը կա-

պոյտ ծիր մը կար ու նայուածքիդ մէջ տանջալից գիշերուան մը տխրութիւնը կը մթննար :

Ի՞մ վրաս խորհած էիր . որովհետեւ կուզէի որ ի՞նձ մո՞վ տանջուած ըլլաս :

Թերեւս կը ծիծաղիս տղայութեանս, միամտութեանս վրայ, այսպէս չէ՞:

Բայց ի՞նչ փոյթ : Ես անծանօթ թափառական մը, երազմերու ետևէն վազող յիմար մը եղայ քեզի համար . իսկ դում՝ խորհրդաւոր, տառապող նայուածք մը վառեցիր յիշատակներուս ստուերիմ մէջ :

Լաւ չէ՞ր այսպէս :

Եթէ զիրար ճանչնայիմք . եթէ աստղ մը մեր շրթները իրարու մօտեցուցած ըլլար այս գիշեր, թերեւս չպիտի յիշէի քեզ :

Որովհետեւ, չպիտի տառասլէի . . . :



## ՕԽԱՄՈՒՐ

Ի՞՞զ աղուոր է հոս՝ այս առտում:

Տերեւմերը դեռ թաց եմ ցողով ու արևը՝ համբոյրի մը  
պէս ամուշ՝ կ'իջմէ խոտերու մէջ նետուած հարսմուկներու  
և վայրի վարդերու վրայ:

Պուրակին սօսիներն ու թմբիները, աքասիաներն ու  
վայրի ընկուզիները գլուխ գլուխի կ'երազեն յաւիտենական  
օրորովը հովերում, որոնց փայփայանքին տակ ձորը լեցնող  
կաթամչը կը վէտվէտի, կ'ալեծփայ:

Եւ այնպէս կը թուի թէ՝ տերեւմերու փսփսուքին  
մէջէ՞՞ ինծի եկող պարիկներու, հուրիներու ոտնածայնը  
կը լսեմ:

Ու բիւրաւոր համբոյրներու սարսուոը կը զգամ շրթ-  
մերուս վրայ:

Կը սպասեմ՝ սպասումովը անծանօթին:

Եւ կուզեմ որ յաւիտեանօրէն տնէ այս առաւօտը ու  
ես անվերջօրէն այսպէս գամուխիմ սա ծառին քով:

Մինչև որ կմոջ մը այրող մատները գան կոպերուս  
վրայ տարածելու տիւամդորին թմրութիւնը:



## ՀՈՒՄՆԻՆ ՏԱԿ

Այն զիշեր, ծովեզրին աւագին վրայ արծանացած ո՞քամ խորհեցայ, եթէ գիտնայի՛ր . . . :

Նաւակի մը մէջ էիր :

Լուսինէն ինկած թել մը արծաթ քող մը կը տարածէր քակուած մազերուդ վրայ, որոնց խոսլոպները սպիտակ ուսերէդ վար ջրվիժօրէն կը սահէին :

Կուրծքիդ դէմ ջութակ մը սեղմած էիր և մեղեղի մը, քաղցը ու թեթև, ջութակիդ լարերէն կը տարածուէր ավք-ներուն վրայ :

Ծովսփին խիները չեն հեծեծեր, ու հեռումերու ըստ ուժին մէջէն ասաղ մը զողալէն կ'ումկողրէր քեզի :

Նաւակը՝ դաֆդաղ ու անշշուկ՝ անցաւ առջեւէս իմ ե-րազս, իմ տեսչերս, իմ սէրս տաթող զազաղի մը սէս :

Ես ուզեցի որ աղուոր ու անհուն ծովին լաթջքին վրայ առանձին ըլլայինք, դո՛ւմ՝ փրփուրէն ու լուսինին համրոյ-րէն ծմած պարիկ մը, ևս՝ ջութակէդ, քու երգէդ, քու հրա-պոյրէդ կախարդուած մը :

Եւ մասակը տաթէր մեզի լուսնին մտերիմ մայուածքին տակ ու անոր գծած լուսնուն նամրէն՝ դէսի հեռումերը, դէսի առանձին, կոյս աշխարհները :

Երթայի՛նք սա՛ մարդերէն, սա կեղծիքներէն հետո :

Ու ալ երբեք, երբեք այս կեսնքին չվերապառնայինք :



## ՀՈՒՍԱՂԹԻՌԸ

(Պատճիզակի յիշատակ)

Հուսաղրիւրի զոյգ սօսիմերը կ'օրօրուէին յաւիտենական երազով մը, ու հովր, ու թոչումները զիրար կը գըգուէին, կը սիրուցտէին անոնց նիւղերում մէջ :

Հուսաղրիւրը՝ արծաթ հոսումով մը՝ կ'երգէր դարերու երգը, և աղջիկները՝ սափորը ուսերթում՝ կ'անցնէին ու հովիս հետ, ջուրին և թոչումներում հետ կ'երգէին :

Վերջալոյսը մանիշակի, վարդի, մարինջի գոյթերուն մէջ կը թաթխէր իր վսժիմը, որպէսզի երանգներուն ամենէն աղուորովը հազցնէ լեռները, ամպերն ու ծովը :

Եւ թափանցիկ մշուշը կը սահեր բոլոր իրերուն վրայէն, դաշտերէն յորդող կանանչին, ծառերուն ու թոչումներուն թևերուն վրայէն :

Հեռում, զահավէժներէն կախուած անտառներուն մէջ ծղրիթները կը սուլէին և ջուրի կորսուած հեծեծանք մը կը խառնուէր անոնց երգին :

Գիշերը իր վարագոյրը կը քաշէր բառութեան առջև, որ առագաստի խուցի մը միամ լեցուն էր սիրոյ, զրկախառնումի, Բամբոյրի ու ամելութեան երազով :

Եւ ես՝ լուսաղրիւրին քով նստած տարագիր թոչունի մը պէս՝ շնչեցի, ծծեցի անտառէն եկող ջուրի զովութիւնն ու վայրի խոտերու բոյրը, զկմը բարձրացող լուսինին ժըպիտն ու ծորերուն մութը :

Եւ հոգիս լեցուցի պաշտումովը բոլոր այս աղուոր իրերուն :

## ՀՍԽՇ ԻՆԾԻ

Առջի օր, ի՞մչպէս եղաւ որ յիշեցի քեզ չեմ գիտեր :  
Վեց տարուաթ անցեալ մը կը բաժնէր զիս քեզմէ: Վեց  
տարի . այս միջոցը շատ չէ՝ մոռնալու համար :

Առջի օր, յիշեցի հրավառ այտերդ, քու սև աչքերդ,  
չարանճի աղջկան խաղերդ, անմեղ ժպիտդ ու ըղծալից  
նայուածքդ :

Ու զգացի որ սիրտս չեր փոխուած : Որովհետև երեւ-  
ակայութիւնս Յո՛յնքան լեցուն էր երազովդ, ու հոգիս  
Յո՛յնքան կը տառապէր քեզ սիրած ըլլալու համար, ո՛ք-  
քան այն ատեօ :

Ու սիրտս ա՛յնքան ուժգնօրէն բարախեց վերապրելով  
այն օրերու, տղայութեան յիմար օրերու զգայութիւնները :

Եւ իմ մէջս զուրգուրանքով նամբուրեցի իմ յիշատակ  
որ ութէի քեզմէ :

Այսօր, գիտեմ որ ուրիշներ կը փնտոնն աչքերուդ մէջ  
այն նայուածքը, որ տարի մը երջանիկ ըրաւ զիս :

Գիտեմ որ ուրիշներուն կը շոայլես նիմա ժպիտդ ու  
խոսումները շրթներուդ :

Բայց ըսէ՛, իմծմէ բան մը չե՞ս պահած յիշատակնե-  
րուդ մէջ :

Ըսէ՛, փոխուեցա՞ւ սիրտդ :



## ՕՐԵՆՈՒԱԾ ԽԱՂՈՂԸ

Փոքրութեանս, երբ բարեպաշտ էի դեռ, խաղողը շըրթ-  
Յերուս չէի տաներ օրհնուելէ առաջ :

Ու երբ, վերջապէս մատներուս մէջ ունենայի օրհնուած  
խաղողի հատիկ մը, զայն կը վայելէի կարօտի երկար ու  
անյագ համբոյրներով :

Սակայն երբեմն կը փորձուէի մեղանչել, երբ այզի իջ-  
մէի առտուան այն պահում, ուր ցողի կաթիւը կը շփոթուի  
խաղողի հատիկին հետ. որովհետեւ չէի կրնար դիմաղը և  
ողկոյզներու հրապոյրին, որոնք սնկուս տերեւներու ետին  
կը պտիուըտէին՝ հեշտանքէ ուռած ստիճքներու պէս :

Ու ա՛լ ծեռքս չէր հնազանդեր ինծի, որթատունկին  
տակ կը կծկուէի և, տերեւներու պատառուածքներէն յան-  
ցանքս լրտեսող արևին տակ, կը լմոցնէի արգիլուած խըմ-  
չոյքը :

Այն ատեմ կեանքը անուշ էր ինծի՝ խաղողին պէս :

Այսօր, խորամին առջև, խումկի բուրումնաւետումնէ  
պիտի օրհնուի մորէն խաղողը :

Եւ այնքան կը զանգան զինովիալ անուշութիւնովը այդ  
օրհնուած խաղողին :

Բայց արդեօք ամիկա անո՞ւշ է այնպէս, ինչովէս էր  
երբ տղայ էի :

Արդեօք անոր ողկոյզները արցունքներուս կաթիւն-  
ընվը չե՞ն յօրինուած հիմա ; . . .

Որովհետեւ այսօր կեանքը ա՛լ անուշ չզար ինծի առ-  
ջի պէս :

## ԱՌԱՆՁՆՈՒԹԵԱՆ ՄԷՀ

(Պատհիզակի յիշատակ)

Առանձին եմ:

Ոչ իսկ բզզիւթ մը, խշուիւթ մը կայ :

Երկինքի լայթ պատառ մը միակ պատուհանն է բացուած այս անդումնդիթ վրայ և Բակայ ժայռերը, որոնց նեղքուածքներէն աղուոր կանանչ մը կը յորդի, ահաւոր պարիսպի մը պէս կը յաւերժանան :

Լոռութիւնը այնքան խորութէ որ, Յախ կը վախնամ այս առանձնութենէն, յետոյ քիչ քիչ կը վարժուիմ, կ'ընտելանամ, կը սիրեմ զայթ և կոթնած քարի մը դէմ կը դիտեմ ջուրը, որ վերէն, ժայռերութ կողերը լիզելով կը Յետուի կատաղօրէն ու վայրագ շառաչիւնով մը, որ երաժշտութիւն մը կը դառնայ Բոս, կը փշուի տակաւին վար չինկած, կը փրփրի, բարակ փոշիի մը կը վերածուի ու խաղաղութեան մը պէս կուզայ Բանգչիլ ոտքիս տակ փշուած լայնատերի ջրարոյսերու վրայ :

Ճու մարդկային ծայթի արծագանգն իսկ չհամարծակիր զայ; Դուրսի աշխարհի պայքարները, ժխորը, փառքերը քոլորթ ու Բեռու եմ ու այս անդումնդը տարբեր աշխարհ մըն է, որ երկինքը, ջուրը, լոռութիւնն ու կանանչը կամ միայն և ե՞ս եմ որ կը շնչիմ, կը զգամ, կը խորդիմ :

Ինչո՞ւ, կ'ըսեմ, Բեռանալ այս տեղէն : Ճու օրերը այն-

չափ լոիկ պիտի անցնին որչափ անդումդին վրայ կախուած սա ծառերում մէջէն անցնող հովը. հոս հոգին պիտի վերանայ երկինքին սա կապոյտ բացուածքէն, հոս յաւիտեմականութիւնը սա ջուրին վայրի երգը և անմահութիւնը սա խոնաւ տերեւմերում բոյը պիտի ըլլայ:

Ի՞նչո՞ւ հեռանալ այս տեղէն:



## ԲԼՈՒՐԻՆ ՎՐԱՅ

Բլուրին կուշտին՝ փոռած եմ արեւին տակ։ Լաւ է այսպէս, թողէք զիս։

Աշումը կը դալկացնէ վարը պուրակին ծառերը, որոնք մահասարսուռ ու ჩեծեծագին կը դողան ամէն անգամ որ թեթև հովը անոնց գագաթներէն անցնի։

Տերեւները՝ մէկիկ մէկիկ կ'իյնան օդին մէջ ու կուզան խելակորոյս պտուտկիւ շուրջու։

Այս դիղին տերեւները կը սիրեմ ես, զանոնք մատ- մերուս մէջ կը փայփայեմ, շրթունքին կը տանիմ, կը համ- բուրեմ։

Կ'եղբայրանամ անոնց հետ, հոգիս կը զգայ անոնց հատմումի հերքը և սիրոս կը բացուի այս դալկութեան ժպիտին առջեւ։

Եկէք իմծի, դեղին սիրեւներ, ես կը սիրեմ ձեզ։

Այս՛, ծեր եղբայրութիւնը, ծեր անուշ մահուան սար- սուուր զգալու համար եք որ այսօր եկայ հոս։

Չեր կուրծքը աւելող խշխշուրը և այս մեղեղին, զոր միարեւան կ'երգէք հովին մահարեր շունչին տակ, կ'օրօրէ, կը զինովցնե, զիս։

Երջանիկ եք զուք, որովհետեւ աշումը արեւոտ օր մը սպանած է ձեզի։

Կ'ուզեմ որ սյս արեւին տակ, այսպէս Սատած բլու- րին վրայ, ասկիմ ծեր վերջին վայրկեաններուն քեր- թուածը։

Ո՞վ իմ ջիղերուս ու մկաններուն մէջ սկիտի դմէ պայ- քսիրներու և աղմուկին վերադասալու լոմբոստութիւնը։

Հո՛ս, լաւ չէ այսպէս, թողէք զիս։

## ԱՅԱՉՄԱ

(Երաղանակելի յիշառակ)

Այազմայի զով աղքիւրին առջն, նշղարիններու ստուերին տակ, կոյր չութակահարը ծնրադրեց:

Եւ իր չութակին վրայ սկսաւ նուագել:

Ամուշ, բիւրեղ չուրը ժայռերը սկեղելով կը Բոսէր ծորին մէջ:

Արևելքի բոլոր սէրերը, իրենց հիւծող տառապանքներով, գալարումներով եկած խօսիլ կոյրին մատներում տակ:

Եւ նշղարիններու վրայ թրթռացող հովը ու սիրուցտող թոշումները լոեցին:

Չութակին երգը ալիք ալիք կը տարածուէր ծորին մէջ ու ժայռերում ևոխին պատուլսած արձագանգները յիմարական վազրով մը կ'երթային բարձումքէ բարձումք:

Կոյրը երգեց բոլոր չյուզեցած սէրերուն, չվայելուած կարօտներուն, կորսուած համբոյըններուն ու մոռցուած խոստումներուն երգը:

Ու երբ յոզնած լոեց, թոշումները սկսան սեղի աղուոր երգել ու հովերը սկսան սեղի մեղմիւ օրօրել նշղարինները:

Որովհետեւ ամոնք սովորած Հին չութակին երգերը:



## ԱԴՅԹՔԻ ԳԻՇԵՐ

Այս գիշեր ծննդալրեցի այնպէս, իմչպէս տղայութեանս  
կը ծննդալրէի սուրբի պատկերի մը սառած նայուածքին  
տակ :

Եւ աղօթեցի :

Սիրտս այնքան լեցուն էր ու հոգիս այնքան ծաւ-  
րափի. որովհետո շատ ատեմէ ի վեր չէի աղօթած :

Խունկի բոյր մը կը զգայի շուրջո և աննիւթ կրակ մը  
կը վարեր սիրտիս բուրվառին մէջ :

Աչքերս փակեցի յիշատակներուս վրայ և նայուածք  
մը, որ հետուներէն կուզար, երանութեանն ճամքայ մը տ-  
կունց հոգիս մէջ :

Թեթէ միմունն մը կը բարձրանար միմչեւ շրթնելու .  
ասիկա իմ տեսչերուս, իմ յիմարութիւններուս երգն էր :

Եւ զոց թարթիչներուս մէջէն ինձի այնպէս կուզար որ  
ժակիտի մը փայլակը կ'անցնի :

Այսպէս՝ վայրկեաններով մնացի առշարժ, ջերմեանն  
ու երկիւղած :

Երբեք չեմ յիշեր որ ուրիշ անզամ աղօթած ըլլամ  
այսպէս :

Կմոջ մը համար աղօթեցի այս գիշեր :



## ՔԾՂԻ ԵՏԵՒ

ԵՐԻԿՈՒՅ ՄԸ . . . :

ԵՐԲ ՍԱ ՀԵՌԱՆԵՐՈՒՅ ՎԱյրի ԼԱՑԱՆՅԸ Ու ՍԱ ՃՈՎԻԱ  
ԽԱՂԱՂ, անդոքը կապոյտը կը թանձրանային ստուերներու  
գորշութեաւ տակ :

Ու երբ հովը մազելող քակելու յիմար տեմչով մը կը  
խաղար անոնց հետ ու կ'ուզէր խլել զլխուղ սպիտակ,  
մետարէ քողը :

Զայթ բռնեցիր դէմքիղ վրայ, որսէս զի հովը չտանի,  
ու քողիղ ետեւէն չարաճնիօրէն նայեցար ինծի :

Ո՞րքան աղւոր, ո՞րքան երազային, ո՞րքան հրապու-  
րող էիր այլպէս :

Դէմքիղ զիծերը կը մարէին, կ'աննիւթային, ու սև աչ-  
քերդ էին միայն, որ քողին թափանցկութենէն կ'անցնէին  
սիրտիս մէջ թափիլու համար միւս կըակը, որտէ իննողի  
մը ովու կ'ուզէի փախչիլ :

Երիկունը կը խորունկմար ու ճովը հեռունք կը հեծե-  
ծէր սէրիրու երզը :

Եւ զութ քողիղ ետեւ հետզհետէ կը լուծուեիր, կը  
խառնուեիր բոլոր իրերու վրայ սաւառնող մոլին նեա՝  
զատմալու համար ամսոյզը, անորոշը :

Ես պիտի ուզէի որ զութ միշտ այլպէս քողին ետե-  
ւէն նային ինծի, որսէս զի աւելի չարչարուիմ քեզի բժ-  
բանելու համար ու աւելի՝ տատապիմ :

Որովհետեւ այն տոհն զէմքիղ վրայ չպիտի կը մայի  
կարդալ սիրտ :

Ու քողիղ ետեւ զութ պիտի մթայիր մշմարիս համելու-  
կը, որ կիսք է . . . :

## ԵՐԱԶԷ, ՀՄԻՐ

ԾՈՒՅԼԻԴ քով մստեցայ և դում կոթնեցար ուսիս :

Արեւում բոցեղէն դէմքը կը հակէք դէմի լերան վրայ ու  
վերջալոյսը կը կարմրէք, կ'արխմէք :

ԾՈՎԻՇ միապաղաղ ամհում հայելին մեր ոտքին տակ  
էք ու երկինքէն մանիշակի աղւոր զոյն մը կ'իջնեք քնացող  
Չուրերուն վրայ :

Թիթե նով մը անուշ համբոյրի մը պէս կուզար ծո-  
վափէն, ուր, խիճերուն վրայ, նաւակ մը կ'օրօրուէք :

— Երազէ՛, ըսիք :

Որովհինոհ, զիտէիք որ, բոլոր աղւորովիսներու առջե  
հիացող, հրնուող աղու նոզիս լեցուն էք բոլոր այս իրե-  
րուն ու քո՛ւ հրապոյրներուն պաշտումովը :

Եւ աչքերս փակեցի սա սլացիկ ու երկնակարկս  
ծառերը, սա քնացող ջորիքը, երկինքն ու լիսները իրա-  
րու խտնող խորունկ ստուերին վրայ :

Եւ երազեցի՛ :

Տիմա կը զգայի իրամդ, որ թուլօրէն կը հակէք  
վրաս և թեթե նովի քու մազելու դեմքիս վրայ կը նետէք :

Սիրախ բարախիննը կը լսէի ու այնուն կը թուէր թէ՝  
իրիկուսն զով շոմչին մէջէն քու համբոյրներդ կուզան  
իմծի :

Ծղրիթ մը անտառին մէջէն տարօրինակ ու տառա-  
պազին երգ մը կը սուլէք :

**Ես թարթիչներուս մէջէմ կը խմէի , կը ծծէի մեռնող  
արեւը , ու իրիկուան բոյրերը , որոնց սէջ քու շումչդ խառ-  
նուած էր , ինծի զինովութիւն կուտայիմ :**

**Իմ սիրոս լեցում էր քեզմով , իմ հոգիս կը տենչար  
քեզի , իմ թեւերս , իմ շրթներս քեզ կը փնտոէիմ :**

**Եւ դում՝ զլուխող ուսիս վրայ հանգչեցուցած՝  
— Երազէ՛ , ըսիր :**



## ՀԵՌՈՒԷՆ

Կ'ուզես որ քեզ հեռուէ՞ս սիրեմ, այնպէս չէ՞:  
Հիմա ահա՛ հեռու եմ քեզմէ և կ'ուզեմ սիրել :  
Որովհետեւ առանձմութիւնը տխրօրէն կը խորութկնայ  
սենեակիս մէջ ու սիրտս կ'ուզէ մորէն քու մտերմութիւնդ  
ունենալ :

Դուքսը, գլշերուաՅ այս ժամանՅ, հիծեծանք մը իսկ  
չկայ և կեանքը՝ այս պարապութեան մէջ՝ Յո՛րէն կը սկսի  
անիմաստ, ծանծառալի դառնալ :

Ու կ'ուզեմ քու աչքերուդ, քու փայփայանքներուդ  
տակ փոխապուիլ, որովհետեւ քեզմէ հեռու ամէն բան  
դատարկ, տաղտկացնող կը զանեմ հիմա :

Քու նայուածքի, քու ծայնի, քու զգուանքի բացակայ  
է և հովիմ դէմ սարտացնող տերեսիմ պէս չեմ զողար,  
ինչպէս կը զողայի ծունկիդ քով :

Եւ ուսիս վրայ չծանթրանար զլուխի, ինչպէս լեռաՅ  
վրայ հակող արեւը, ու շրթնելուս վրայ համբոյրիդ զի շ  
մովութիւնը ա՛լ չտարածուիր :

Առանձին եմ որրի պէս, լրուածի պէս :

Բայց կը փափաքիս որ նեռուէն, չըստող, Ցիւծող,  
համբ, երազային, բանաստեղծի ուրով սիրեմ քեզ :

Ինչպէս սակայն. հեռուէն ինչպէ՞ս սիրել, սորվեցո՞ւր  
ինձի :

Որովհետեւ հիմա ինեմովի մը պէս քեզ սիրել կ'ուզեմ:

## ԻՆՉՈՇ

Տառապիլ կ'ուզեմ Ռորէն այս իրիկուն :  
Որովհետեւ կեանքը չեմ կընար սիրել առջի պէս :  
Ուրիշ կեանք մը , ուրիշ վայելք մը . ուրիշ երջանկութիւն մը տուէ՞ք լինծի :

Եւ սիրսս , որ կը զզայ ու սէրս , որ կը տառապեցնէ զիս ,  
ի՞թէ ընեմ ես :

Ով դուն , որ վերջալոյսի պահու մը հանդիպեցայ քեզ ,  
զիտցի՞ր որ իմ ժպիտս ու յիմարութիւններս ա'լ քեզի չպիւ  
տի խոռվեմ :

Յայց ի՞նչ փոյթ եթէ սլիտի զալարուիմ ես :

Որովհետեւ Յայուածքիլ կրակը ուրիշներուն համար կը  
վստի և ես չեմ կընար քեզ ուզածիս պէս սիրել :

Քեզ մոռնալու համար ո՛րքան յոզնեցայ այսօր ու աչ-  
քերէս , զորս ամրօթէն փակոծ էի , չկրցայ վանին քու տե-  
սիլքի :

Եւ ամէն անզամ որ քու յիշատակլ խլել ուզեցի սիր-  
տէս , քեզի ուրիշներու թիւին մէջ երիւակայելու յանախան  
քը ութեցայ :

Պիտի ուզէի որ անզայ ու ամինզի ըլլամ :

Յայց իմչո՞ւ սիրս կը բարտիւ , և կեսնքը իմչո՞ւ կ'ալ-  
քիմ տակաւիմ :

Իմչո՞ւ Ռո՛րէն կուզեմ սիրել և իմչո՞ւ տառապիլ կ'ու-  
զեմ :

## ՀՈՎՈՏ ԳԻՇԵՐ

Այս գիշեր սարսուող մորէն կը պատէ զիս և պաղ բառի մը սահիլը կը զգամ ուսերէս վար:

Որովհետեւ հովը կը կատղի պատուհանիս տակ և անաստղ երկինք մը տխրօրէն կը մթօնայ . . . :

• • •

Երիկութ մը, կը յիշեմ, այս հովս էր, որ ուժգնորէն կը սարսէր պատշզամին ազակիները և ինծի այնպէս կը թուէր որ երկիրը՝ փլչելու մօտ շեմքի մը նման՝ իր հիմէն կը դպրի :

Դուքսը թանձր մութ էր և վարը ցանցմուած լոյսերը կարծիս աստղերն էին, զորս հովը աւած էր երկինքէն և որոնք վայրկեանէ, վայրկեան սկսի խառնուէին, շփոթուէին իբարու հետ՝ փոշիներու պարը զանալու համար :

Ես յիմարի՛ մը սկս կը դողայի և շրթներս անոր մասն օնքում ծայրէն ամյագօրէն կը ծծէին բան մը, որ Բեշտամքով ու այրող հոսանքներով մը կ'ուռեցնէր երակթերս :

Ամէն ի՞նչ մոոցած էի ու միայն տահմ ատեմ հովին մէջէն ի՞նծի կուզար ծայնը հետառը հեծեծամքի մը, զոր խորութեալ կերպով կը զգայի իմ ալ սիրոիս մէջ :

Թերեւս ասիկա նախազգացումն էր վալուամ . . .

Ծայց զիտէի թէ՝ այդ պահուն երջանիկ եմ, ու այս երջանկութիւնը մինչեւ կողերուս տակ կը բարձրացնէր արցունքի ամուշ կաթիլ մը, որուն այնքան ծարաի էր հոգիս :

• • •

Այս գիշեր հովը նորէն կը կատղի պատուհանիս տակ  
և անաստղ երկինք մը տիրօրէն կը մթննայ:

Ես կը խորհիմ այն իրիկուան վրայ:

Քայց շրթներս ի զուր կը փնտռեն այրող համբոյրթերը  
այդ նուրբ ու վարդագոյն մատներուն:

Եւ արցումքը , որ կը բարձրանայ հիմա աչքիս մէջ ,  
երջանկութեան արցումքը չէ :






## ՑԱՆԿ

---

1.— Ի՞նչ անուն տամ	5
2.— Օովը	6
3.— Լքումը	7
4.— Նաւակին մէջ	8
5.— Հարսնուկները	10
6.— Վերյիշում մը	11
7.— Օխամուր	13
8.— Լուսնին տակ	14
9.— Լուսաղիւրը	15
10.— Ըստ ինծի	16
11.— Օրհնուած խաղողը	17
12.— Առանձինթեան մէջ	18
13.— Բլորին գրայ	20
14.— Սյազմա	21
15.— Ազօթքի զիշեր	22
16.— Քողիդ կուկ	23
17.— Երազէ՛, բոիր	24
18.— Հեռուէն	26
19.— Ինցու	27
20.— Հովուս զիշեր	28

489733



Գիւլ. 60 ՓԱՐԱ